

ժամանակը թշնամեաց զօրացը ձեռքէն մեծամեծ վնասներ եւ աւերմունք ունեցեր էր: Խրիմու բարեպաշտ ժողովուրդքը՝ ըստ առաջարկութեան վիճակաւոր Առաջնորդին 1147 բուլ. արծ. հաւաքեցին իրենց մէջ, եւ քաղաքին ժողովրդոց աշխատութեամբը ու մեծարոյ երէցփոխանին եւ հոգաբարձուին խնամօքն ու ջանիւքը, որ էին Յովսէփ եղիազարեան Մուրատեանց եւ Միքայէլ եղիազարեան Մուրատեանց, վերանորոգեցաւ եւ առաջին փառաւորութիւնը գտաւ:

— Ապրիլի 14. Ըստ հրովարտակի Սիւնհոգոսին սրբոյ էջմիածնի՝ որ ի27 Սեպտեմբերի 1857 ամի, համարաւ 1874, նոր Կաթողիկոսի ընտրութեան համար՝ վիճակիս Առաջնորդութեան Տեղակալին հասնութեամբը եկեղեցական պատգամաւոր ընտրուեցաւ Նախիջեւանի եւ Պեսարապիոյ վիճակի կողմէն Գերապատիւ Յովհաննէս Վարդապետն

Բեկնազարեանց, որ եւ ուղեւորեցաւ իսուրբ էջմիածին ընդ Յարութիւն Աղայի Մինասեան Աւագեանց ինախիջեւանէ՝ որ էր աշխարհականաց կողմանէ ընտրուած պատգամաւոր:

— Մայիսի 15. Ըստ խնդրոյ Սրպազար քաղաքի ժողովրդոց՝ հաստատուեցաւ իրենց հասարակութենէն ընտրուած Պարոն Յովսէփն Բարսեղեան Տապախեանց երէցփոխեան նոյն քաղաքի սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն. ընդ նմին եւ օգնական նորա Պարոն Յակոբ Մանուկեան Մաթտեսեանց:

— Յունիսի 2. Խարասուպազարի բնակիչ Գրիգոր Աղայն Զիւմպիւլեան՝ որոշուեցաւ հաւանութեամբ ժողովրդոց քաղաքին երէցփոխան Վանից Փրկէին, որ մերձ է քաղաքին:

(Մեացորդն յառաջիկայս):

ԾԱՆՈՒՅՈՒՄՆ ԱՌԱՋՆՈՐԻՆ

Յ Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ո Ջ Թ Է Ո Գ Ո Ս Ի Ո Յ

Ի ԲՍԱՆԵՐՈՐԵ ԱՆՈՐ ՅՈՒՆՈՒԱՐԵ ՏԱՐԻՈՅՍ

Քրիստոսասէր ժողովուրդ,

Հայաստանեայցս սուրբ եկեղեցին իւր գեղեցիկ կարգադրութեանցը մէջ այնպիսի աօներ ու պահքեր ալ ունի որ ուրիշներէն աւելի սեպհական են իրեն, ուստի եւ ազգասէր Հայուն աւելի եւս սիրելի:

Ազգային պահոց մէկն է ահա ԱՌԱՋԱՆՈՐԱՅ պահքը, որ վաղուրնէ կսկսի եւ Հինգ օր կտեւէ. եւ թէպէտ ամենայն ճշմարիտ Հայ սիրով կրօնէ այս պահքը՝ եթէ մեծ արգելք մը չունենայ, բայց ախօս որ սակաւ են նոքա որ գիտնան թէ երբ դրուած է այս պահքը, ինչ բանի համար դրուած է, եւ ինչու կըսուի Առաջաւորի, եւ հասարակօրէն Սուրբ Սարգսի պսակ:

Երբոր սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ սասնըհինգ տարի Խոր վերապին մէջ կենալէն ետեւ՝ արեգական պէս ելաւ անկից

որ Աստուծոյ ողորմութեան եւ քրիստոնէական սուրբ հաւատոյ լոյսը սփռէ Հայաստանի վրայ, հարուածեալ Տրդատ թագաւորը եւ նորա հետ պատժուած բոլոր նախարարներն ու իշխանները՝ անթիւ բազմութեամբ ժողովրդոց՝ առջեւն ելան, ոտքն ընկան, մեղայ կգոչէին եւ թողութիւն կխնդրէին, սուրբ Լուսաւորիչը յորդորեց զանոնք որ առ Աստուած պաղատին, եւ Աստուծոյ գթութեանը հանդիպելու համար՝ ծովապահութեամբ ու ազօթքով անցընեն Հինգ օր, եւ որովհետեւ այն առաջին ծովը կամ պահքն էր որ գրաւ մեր ազգին սուրբ Հայրն մեր, անոր համար ըսուեցաւ առաջաւորի:

Յետոյ մեր եկեղեցւոյ սուրբ Հայրապետները սահմանեցին որ այս պահքը նինուէացւոց ասրաշխարութեան յիշատակովը դրուած պահքին հետ իմիասին պահուի. ուստի

եւ առաջիկայ շարժուս ձգեցին, որոյ ուրբաթը մեղապարտ նինուէ քաղաքին Յովնան մարգարէին քարոզութեամբն ու բնակիչներուն ապաշխարութեամբը կործանմանէ ազատուելուն յիշատակը կկատարուի :

Այս է ահա, քրիստոսասէր ժողովուրդ, առաջաւորաց պահքին խորհուրդը՝ զոր պիտի պահէք կրկին Չերմեռանգութեամբ, այսինքն թէ իբրեւ ապաշխարութիւն եւ թէ իբրեւ ազգային սեպհական բարեպաշտութիւն, եւ հարկ է որ գիտութեամբ պահէք :

Զարմանք չէ որ օտար ազգերը չգիտնան մեր եկեղեցւոյն գեղեցիկ եւ օրինաւոր կարգերն ու կանոնները, եւ երբեմն՝ դուրսէ մեր մէջէն իսկ ելած քանի մը աղքատաց եւ ազէտ մարդկանց հնարած սուտերովը մտլորած, — ինչպէս որ կըսէ Շնորհալի հայրապետն մեր ներսէս —, մեր եկեղեցւոյն չունեցած պակասութիւնները դնեն վրան : Ինչպէս որ ահա այս առաջաւորաց պահքին համար եւս անհիմն եւ անվայել պատմութիւններ հնարած են, եւ մինչեւ ցայժմ կպատմեն ոմանք հակառակասէր հոգւով, թէպէտ եւ ուղիղն եւս շատ անգամ լսեր կամ կարգացեր են :

Իսկ թէ այս պահքը ինչո՞ւ համար կըսուի նաեւ Սուրբ Սարգսի պահք, պատճառը յայտնի է : Վասն զի քաջամարտիկ զօրավարն սուրբ Սարգիս ասկից 1600 տարիի չափ առաջ, Յունուար ամսոյն ետքի օրերը՝ Պարսից ճապուհ թագաւորին հրամանաւը նահատակուած լինելով, մեր եկեղեցին կարգադրեր է որ այս արագահաս սրբոյն եւ նորա Մարտիրոս որդւոյն ու տանըջորս զինուորակցացը նահատակութեան տօնը կատարուի նինուէտացւոյ ապաշխարութեան յիշատակին երկրորդ օրը, որ է շաբաթ. ասոր համար երբեմն բոլոր շաբաթապահքն ալ ըսուեր է սուրբ Սարգսի պահք :

Ասանք գիտնալը աղէկ է եւ հարկաւոր, քրիստոսասէր ժողովուրդ. բայց աւելի եւս հարկաւոր է այսպիսի օգտակար եւ փրկուէտ

կարգադրութիւնները Չերմեռանգ սրտով կատարել : Ատենով ընդ հանուր սովորութիւն էր մեր ազգին՝ այս հինգ օրերը ծովապահութեամբ անցընել, յետոյ հինգ օրուան ծովը երէք օր եղաւ, եւ ետքերը ծով պահողները քիչնալով՝ շաբաթապահքը միայն մնաց : Պէտք չէ որ դոնէ այս պահքը սրբութեամբ պահուի. պէտք չէ որ նինուէտացւոյ ապաշխարութեան եւ մեր նախնի հարց համազգային ապաշխարութեան յիշատակները մէկտեղ բերելով, մեք եւս իբրեւ հարազատ որդիք Հայաստանեայց եկեղեցւոյ Չերմեռանգութեամբ պահեմք այս պահքը, որպէս զի սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին եւ սրբոյն Սարգսի զօրավարին հզօր բարեխօսութեամբը արժանի լինիմք ողորմութեանն Աստուծոյ, եւ մեր մեղաց համար սպառնացեալ հարուածներէն ու ամէն տեսակ հոգեւոր եւ մարմնաւոր փորձանքներէն ազատ մնամք :

Ինչ կընամք ըսել հապաանոնց որ պէտքս պատճառներով անկարելի կհամարին իրենց ոչ թէ միայն ծովը բռնելը, այլ նաեւ հասարակ պահք պահելը. — բայց եթէ յորդորեմք որ ջանան պահեցողութեան պակասը լեցընել ուրիշ հոգեւոր եւ մարմնաւոր բարեգործութեամբք, մանաւանդ աւելի ստէպ ստէպ եկեղեցի գալով, աղքատաց աւելի առատ ողորմութիւն տալով, իրարու պակասութեան աւելի սիրով համբերելով, բամբասանքէ՛ չարախօսութենէ՛ ստախօսութենէ՛ աւելի զգոյշ կենալով, եւ ընդհանրապէս քրիստոնէական սուրբ հաւատոյ իրենց վրայ գրած պարտքերը աւելի երկիւղածութեամբ եւ աւելի ճիշդ կատարելով : Որով անշուշտ արժանի կլինիմք Աստուծոյ ողորմութեանը, եւ մեր ազգին բարեխօս սուրբերուն հզօր պաշտպանութեանը, եւ կլինիմք ճշմարտապէս որդիք լուսոյ հօրն երկնաւորի, որում վայելէ փառք եւ գոհութիւն ընդ Որդւոյ եւ ընդ սուրբ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն :

